

Ամսոյն 17ին Երեկոյեան ժամը Տին Մխիթարեան Հայրերը մեկնեցան Բերլինէն, թողալով զայն իր՝ խաղաղութեան պայմաններու պատճառաւ սգով համակուած անմխիթար տրամադրութեան մէջ: Անջնելի պիտի մնան անոնց սրտին մէջ մեր ազգայիններուն հիւրասիրութիւնն՝ բայց մանաւանդ ազգասիրութիւնն, որով վառուած էին ամէն ալ եւ միջոցներ կը փնտռէին զայն նաեւ գործնականապէս ալ ցուցնելու համար:

ԵՍՐ. «ՀԱՆԻՍՍ»



ԱԶԵՏՈՒԹԵԱՆ ՅԵՐԺՈՒՄԸ ԺԵ — ԺԶ ԳՆՐՈՒՆ ՀԱՅՈՑ ՄԷՋ

Անոյ թագաւորութեան անկմամբ եւ Սեւեքերիմի Սերաստիա փոխադրութեամբ բարձաւ Մայր Հայաստանի քաղաքական անկախութիւնը եւ երկիրն մատնուեցաւ այլակրօն թաթարաց եւ Սելջուկեանց ծառայութեան: Նոր տէրերու իշխանութիւնն աւելի բռնապետութիւն էր, որոնք սուր եւ հուր առած ի ձեռին մահ սիրուել, քանդել կործանել կը ձգտէին մանաւանդ քան շինարարել երկիրն, անդորրացնել եւ կենքը քաղցրացնել: Երկիրն հին քաղաքակրթութիւնը կործանարար ասպատակութեանց եւ անհանդուրժելի հարկապահանջութեան զոհ կ'երթար: Ոչ կրօնի ազատութիւն եւ ոչ ապրելու իրաւունք շնորհուած էր ժողովրդեան: Յետին ստրկութեան կեանքը կ'ապրէր հայը: Այլիկեան նորակազմ պետութիւնն իւր գոյութեան կուռի մէջ՝ ի վիճակի չէր միջնորդել եւ բարեօրել եղբարց դառն դրութիւնը Մայր երկրին մէջ:

Հայ սրտին հառաչներն լսելի են ժամանակակից յիշատակարաններէ, որոնք խօսուն բողբոջներ կը ներկայանան ժամանակակից վշտին: Անէծք բռնաւորաց, պարտութիւն խաչի յիսերիմ թշնամիներուն, յաղթանակ քրիստոնէական դրօշին, ազատութիւն անտանելի լուծէն — ահա հայ սրտին անգաղար մաղթանքներն՝ թափուած Ամենակալին գահոյից առջեւ:

Թէեւ տեղիս տեղիս ժամանակ ժամանակ կ'ամբողջէր վիճակը՝ արգեամբք մնացորդ լուսանական տներու հզօր բազուկներուն, երբ երկրին ինչ ինչ մասերու՝ սահմանափակ շրջանակի մէջ կը ստեղծուէր կէս անկախ դրութիւն մը, ուր ի զէն եւ ի զարգ կուռ վառուած ահ

եւ սարսափ կը սփռէին ինքնակալն վատազգի ծառաներուն վրայ, բայց երկար ժամանակ չէր կրնար դիմագրաւել ինքնապաշտպանութեան այս օյժը, երբ մարդախանձ բռնապետը հզօր բանակով ոսոխ կ'ելլէին:

Այս կացութենէն գլուխ ամբռնալու երեք հնարաւորութիւն կար Ազգին առջեւ: Կամ զէն ի ձեռին ընդվզել ի վսեբ ելլել լուծին դէմ, կամ համաձայնութիւն կնքել բռնապետներուն հետ զանոնք սիրաշահելով, եւ կամ դիմել քրիստոնեայ արեւմուտքի միջամտութեան:

1. Մահմեդական բռնութեան լուծն թութափելու համար աշխարհաժողով խորհուրդ կազմել չէր կրնար մտածուիլ ժամանակ մը, երբ երկիրն բաժնուած այլեւայլ բռնապետներու մէջ, շրջապատուած այլակրօն ժողովուրդներով, կարելիութիւն չկար միութիւն ստեղծել՝ բաւականաչափ ոյժ ի մի հաւաքելու համար, չկար նաեւ ասոր համար անհրաժեշտ արտաքին սահմանակից պետութեան մը միջամտութեան յոյսը, ուսկից ի հարկին թիկունք ակնկալուէր: Խաչակրաց արշաւանքներն դէպ ի Ս. Երկիր յոյսի հեռաւոր նշոյլ մը ծագեցին թէեւ, արծարծեցան ազատութեան թեւերը, բայց իրենց սահմանին հեռաւորութիւնը չէր զօրեր մօտալուտ ներկայացնել այն ցանկալի ազատութեան ծագումը եւ փորձերու խրախուսել:

2. Աւելի խոհեմական էր թերեւս *modus vivendi* մը գտնել — մահմեդական գերիշխանութեան տակ, որ տակաւ տակաւ կրնար մինչեւ ի կատարեալ ազատութիւն զարգանալ: Ասոր համար թէ ներքուստ քաղաքագէտ հանձարի մը կը կարօտէր ազգն եւ թէ արտաքուստ անհրաժեշտ էր գտնուիլ արդար, իրաւասէր, հպատակաց բարօրութեան նախանձախնդիր իշխանութիւն մը, որուն հետ բանակցիլ կարելի ըլլար: Մահմեդական բռնապետը այսպիսի հող չէին ընծայեր: Անոնք իրենց իշխանական գահուն վրայ անապահով՝ բռնութեամբ միայն ի կայի կը պահէին իրենք զիրենք: Հայաստան գարձեալ երկու մրցակից պետութեանց՝ թաթարաց եւ Սելջուկեանց, ապա Պարսից եւ Օսմանեանց ռազմադաշտն էր:

Այս միտքն սակայն բոլորովին օտար չէր Հայոց համար՝ նաեւ բռնապետներէն ոմանք զգացին թէ անշահ չէր ըլլար իրենց՝ եթէ երկրին քրիստոնեայ տարրը իրենց բարեկամ ունենային, որ իրենց ոսոխին յառաջախաղացութեան առջեւ թուժք մը կրնար կազմել:

Հազիւ թէ ՋՏանշահ (1444—1467) իւր իշխանութիւնն ընդգէմ Աք-Գոյուններու ամրացուց եւ հաջ եւ սարսափ ներկայացաւ իւր թշնամիներուն, ընդառաջ կ'իլէ մեղի Ասսպուրականի մէջ Աղթամարայ խորամանկ եւ բազմահար կաթողիկոսն Ջաքարիա, որ ինք զինքը Գագկայ շառաւիղէն կը ճաննար: Սա ամենայն ճարտարութեամբ հաճոյանալով ՋՏանշահին՝ անոր հաւանութեամբը յինքն կը կորզէ Էջմիածնի նորակազմ Աթոռը եւ ասով Մայր Հայաստանի դարերով երկփեղկեալ եկեղեցին ի մի միաբանութիւն կը բերէ կենդրոնացնելով վերին իշխանութիւնն յԱղթամար, ուր կը վերադառնայ չտեսնուած շքով (11 Գեկտ. 1461):

Իւր այս փառամով բայց եւ ազգասէր ձգտումները հոս դադար չեն առնուր: Արեւելայ թէ անիկա իւրատիպ խորամանկութեամբ նաեւ քաղաքական շնորհք խնդրած է ՋՏանշահէն ազգին համար, անոր գերիշխանութեան տակ վերահաստատել Ասսպուրականի հին թագաւորութիւնն եւ այսպէս աթոռին ճոխութիւնն նաեւ քաղաքական փայլով մը պայծառացնել:

Թէեւ Ջաքարիա չկրցաւ թագաւորի օժան հանդէսն վայելել՝ իւր անակնկալ մահուամբն (դաւով) Ելջմիածին (1464), բայց իւր խորհրդոց խորհրդակից հօրեղբորորդին Ստեփանոս, որ նոյն տարին յԱղթամար աթոռին յաջորդ հրատարակուեցաւ, փութաց ի գլուխ հանել հրամանը՝ յԱղթամար թագաւոր օժելով Սմբատ, Ջաքարիայի եղբորորդին (1465): Այսպիսի աղաղակող գործ մը անպատճառ կ'ենթադրէր ՋՏանշահի բացայայտ հաւանութիւնը, որ թէ ինչ պայմաններով էր եւ ինչ սահմանի մէջ, որ եւ իցէ անհարկութիւն կը պահսի այս մասին ժամանակակցաց քով:

Այս նորաստեղծ երեւոյթն կը նկարագրէ ժամանակակից յիշատակագիր մը այսպէս.

“Եւ ապա եկն (Ելջմիածնէ) յԱղթամար տէր Ստեփաննոս արհիեպիսկոպոսն եւ ամենեքին ծովեղերեայքն ժողովեցան եւ ձեռնադրեցին զտէր Ստեփաննոս կաթողիկոս ամենայն Հայոց, բազում եպիսկոպոսօք, վարդապետօք, կրօնաւորօք, քահանայիք եւ ժողովեցեամբք: Եւ յայնժամ օժեցին զպարոն Սմբատ թագաւոր ըստ նախնեաց իւրոց Գագկայ, զի ի վաղուց անտի աղգս Հայոց չէր տեսեալ թագաւոր: Փրկիչն մեր Քրիստոս զօրացուցէ զնա եւ բարձրացուցէ զաթոռ իշխանութեան մերոյ եւ զաթոռ յԱղթամարու եւ զսուրբ Աջն Լուսաւորչայ եւ զաթոռակալն մեր՝ զտեսուչ բանաւոր

հօտիս զամենագով զտէր Ստեփաննոս կաթողիկոս ամենայն Հայոց եւ զնախնիս իւր. ամէն” (Բիւզանդիոն, 1900, Թ. 1196):

Սմբատ կը սերէր հօր կողմանէ Աէֆէտինեան տնէն եւ մօր կողմանէ Արծրունեաց Գագիկ թագաւորի գծէն. հօրը անունն էր Ամիր Գուռչիբեկ եւ մօրը՝ Գուռիա Խաթուն: Ամուսնացած էր Բէկի Խաթունի հետ, ուսկից ծնած էր զԻսկենդէր, Գրիգորիս Աղթամարցոյ հայրը:

Մեծ արձագանք չգտաւ Սմբատի օժութիւնը: Ոչ որ լսեց անոր թագաւորիչն՝ խարխուլ գահին վրայ, ոչ որ խրախուսուեցաւ դիմել անոր դրօշին տակ: Սմբատ գործնականին “խաղոյ թագաւոր” եղաւ աւելի, ամիօփ շրջանակի մէջ միայն յիշեցուց վաղանցուկ՝ Ասսպուրականի հին փառքն եւ ընտանեկան պարծանք համարուեցաւ: Այս շրջանէն ծանօթ է ինձ երեք յիշատակարան, որոնք կը յիշատակեն Սմբատայ թագաւորութիւնը. “Ներսէս եպիսկոպոս՝ եղբայրն Ստեփանոս կաթողիկոսի կ'օրինակէ յԱղթամար թագաւորօհնէք մը՝ “ի հայրապետութեան տեսուն տէր Ստեփաննոսի եւ ի նոր թագաւորիս մերոյ պարոն Սմբատին” եւ Խարայէլ գրիչ Մովսէս Փասայ վանքին մէջ Աւետարան մը կ'աւարտէ (1465/66) “ի հայրապետութեան նորընծայ կաթողիկոսի տէր Ստեփանոսի եւ թագաւորին Սմբատայ” իսկ Թովմա Մինասեանց ողորմութիւն կը խնդրէ “եւս առաւել ստացողի սուրբ գրոցս (Ճառընտիր) Սմբատ թագաւորին”:

Այնուհետեւ ՋՏանշահ ալ երկար կեանք չունեցաւ եւ մեռաւ 1467ին պետութիւնն խռովութեան մէջ թողուլ: Թերեւս մասամբ այս խափան հանդիսացած ըլլայ գեղեցիկ երազին: Արդեամբք ալ Սմբատ չի յիշուիր այս թուականէն վերջը. եւ Ասսպուրական շարունակեց ապրիլ դառն օրեր:

3. Երրորդ ճանապարհով աւելի բաղձալի էր Հայոց ընթանալ, որ եւ կատարեալ ազատութեան կրնար հանել ազգը: Կիլիկիա եւ փոքրասիական մասն իշխանութիւնք ներշնչած էին իրենց ասոր հնարաւորութիւնը. որ աւելի խոր գործուած էր իրենց մերձաւոր ծանօթութեամբ քրիստոնեայ հզօր պետութեանց հետ յԵւրոպա, ուր երբեմն մեծ ոգեւորութիւն տեղի ունեցած էր Ս. Երկրի ազատութեան համար: Այժմ պէտք էր նոյն շարժումն յառաջ բերել՝ ճնշուած քրիստոնեայ ազգ մը ազատելու մահմեդական լծէն: Ջայս անշուշտ լատին քարոզիչներն ալ հնարաւոր ընծայած էին: Արդէն

Ս. Կերսիսի Տեսլեան մէջ ազատութեան միակ յոյն «Փրանկներու երկրէն ցոյց տրուած էր: Կոյնը կ'երկրորդուէր եւ կ'երրորդուէր Հայ երգիչներու եւ յիշատակագիրներու բերանը:

Ռուբինեան թագաւորութեան կործանումէն վերջ Լեւոն Զ, այս ոգեւորութիւնն յիշեկիայի համար արծարծել փորձեց յԵւրոպա, բայց ապարդիւն: Այնուհետեւ մինչեւ Խորայէլ Օրի կ'անցնի Հայոց պատմութիւնը՝ նոր փորձ մը նշանակելու համար: Բայց հարկ չկայ այսպիսի ստուամ: Մեծ ջանք մը առ այս կը տեսնենք մենք ԺՁ դարու կէսին. շարժումը այս անգամ Արարատեան աշխարհէն է, աւելի ճիշդ՝ Պարսկահայքէն, ճիշդ անկէ, ուսկից Խորայէլ Օրի ծագեցաւ ապա: Գժբախտաբար այս նկատմամբ մանրամասնութիւն կը պակսի դեռ:

Գործոյն գլուխն է շատաշրջիկն Ստեփանոս Սալմաստեցի, որ Կախավկայի վանքին առաջնորդն էր եւ Գրիգոր կաթողիկոսին մահուանէն ետքը բարձրացաւ Եջմիածնի աթոռը (1543):

Ասիկա բազմաթիւ ճանապարհորդութիւններով յԵւրոպա ծանօթացած ի մերձուստ եւրոպական քաղաքակրթութեան եւ ըմբռնած ինքնօրէն աղեկամի ժողովրդոց վայելած կեանքի քաղցրութիւնը, կը համեմատէ զայն իւր ազգին վիճակուած բախտին հետ եւ կը զդայ օտար լուծին դառնութիւնը իւր բոլոր հետեւութիւններով: Կը ծագի իւր սրտին մէջ յանդուգն խորհուրդը՝ թօթափել պարսիկ լուծն եւ ազատութեան հանել ազգը: Այս միտքն աւելի կ'ուրձանայ իւր մէջ, երբ կաթողիկոսութեան գահին վրայ ազգին ճակատագիրն իւր ձեռաց մէջ կը տեսնէ: Իրրեւ մարդամտի բնաւորութեան տէր եւ զգօնամիտ (vir humanus et bonae mentis) դժուարին չէր իրեն ոգիներ յանկուցանել յինքն: Կը հաւաքէ իւր շուրջը Պարսկահայաստանի Հայ մելիքները եւ կը պարզէ իւր խորհուրդը անոնց, հնարաւոր ընծայելով անոնց եւրոպական քրիստոնեայ պետութեանց միջամտութիւնը, որոնց պիտի դիմէր ինքը յանուն Հայ մելիքներու՝ օգնութիւն խնդրելու, միջնորդ առնելով իրեն ասոր համար նաեւ Հռովմայ ֆահանայպետին հզօր ազդեցութիւնը: Իւր ծրագիրը կ'երեւայ թէ հաճոյ անցած է Մելիքներուն, որոնք կը հաւանին եւ նոյնհետայն թղթեր կը խմբագրուին (1547) Եւրոպայի քրիստոնեայ ինքնակալներու հասցէին, ամէն փորձէ յառաջ անոնց միջամտութիւնն ապահովելու համար: Պատգամաւորութեան գլուխ պիտի անցնէր ինքնին կաթողիկոսը,

որ նաեւ բերանացի պիտի բացատրէր իրաց դրութիւնը արեւելեան հանգամանաց անտեղեակ պաշտօնէութեանց:

Կաթողիկոսն ծանրաբեռնուած թղթերով կը մեկնի Եջմիածնէն հետն առած արքեպիսկոպոս մը եւ եպիսկոպոս մը. ճանապարհն կ'երեւայ թէ Պոլսոյ վրայէն եղած է ընդ ծով դէպ ի վենետիկ. հոն ժամանակ մը հանգիստ առած է եւ այս առթիւ ներկայացուցած Գոթին Հայ Մելիքներու մէկ թուղթն ուղղուած վենետիկի հասարակապետութեան, 1547 թուակիր: Այս թղթին իտալերէն թարգմանութիւնն պահուած է վենետիկի Գիւանին մէջ, որ վերնագիր կը կրէ. «Աղերսագիր տերանց Հայոց, Բովանդակութիւնն քաղուածաբար տուած է Հ. Ալիշան:

Վենետիկի քրիստոնեայ Հասարակապետութիւնն երկար ներքողելէ ետքը՝ կը ներկայացնեն իրենց խնդիրքը այսպէս. «Եւ մենք խեղճ Հայքս ի մասին Պարսից, ի ներքոյ խիստ տառապանաց այլագեներց, կը սպասեմք ձեր գալուստ, ինչպէս սուրբ Նախահարքն սպասէին Փրկչին Քրիստոսի: Գիտեմք որ ի խոհմութեան տերանց վենետաց պիտի սկսի մեր փրկութիւնն եւ ազատութիւնն: Կ'ուղարկեմք մեր պատրիարքը Ստեփանոս, շատ պատճառաց համար, առ մեծապայծառ տէրութիւն ձեր, որ յարգութիւն ընծայէ ձեզ, եւ մեր կողմանէ յանձնէ զմեզ առ ձեզ, եւ յետոյ շնորհք ընէք իրեն, որ կարենայ երթալ եւ համբուրել զոտս ամենասրբազան Պապին: Աստուծոյ փառք»:

Իտալերէն թարգմանութեան մէջ «կը պակսին, կ'ըսէ Հ. Ալիշան, անուանք գրողացն, այն ատենի մեծամեծաց Հայոց. գուցէ առանձին ծածուկ նշանակած ըլլան, վասն զի զգուշաւոր գրուածքին քանի մի խօսքէն գուշակուի որ քաղաքական խնդրոյ համար էր կաթողիկոսը ղեկեղնին»:

Թէ վենետիկի Հասարակապետութիւնն ինչ պատասխան տուաւ Հայ Մելիքներու խնդրոյն կամ կաթողիկոսին հետ բերանացի ինչ խօսեցաւ, յայտնի չէ:

Սալմաստեցին անկէ անցաւ Հռոմ (1548—1549): Կոյն ժամանակ Պետրոսի աթոռին վրայ կը բազմէր Պաւղոս Գ. քահանայապետը: Կաթողիկոսը իւր հնազանդութիւնն յայտնեց ֆահանայպետին ի ձեռն Մարկեղոս Կարգինային, հանապապետին ի ձեռն Մարկեղոս Կարգինային, որուն յանձնեց ապա Կարգինայաց ժողովը Հայոց որուն կարեւոր բանակցութիւնք պատրիկոսին հետ կարեւոր բանակցութիւնք տածել: Յաւիտենական քաղաքը գրեթէ Չ տարի մնաց կաթողիկոսը. երբ կորսնցուց նաեւ իւր

տառնթերակացներէն մին՝ եպիսկոպոսը: Այս երկար միջոցն ի շնորհիւ անշուշտ գործածեց արեւելեան խնդրոյն ի նպաստ մտքեր համոզելու եւ քահանայապետն Հայոց դատին համար շահելու: Հռոմայ դիւաններու մէջ գտնուելու են ապահովապէս այս նկատմամբ շահագրգիռ վաւերագիրներ: Պ. Գուալտէր Արեթիմուս, որ մտերիմ յարաբերութեան մէջ ապրած էր կաթողիկոսին հետ ի շնորհիւ, ճանչցած է զինքը՝ «այս մարդամօտի եւ զգոնամիտ»: 1550ին մեկնեցաւ Հռոմէն ըստ Գուալտէրի՝ երթալու առ կարողոս Ե. ի Գերմանիա եւ անկէ լեհաստանի եւ Ռուսաստանի վրայէն հայրենիք վերադառնալու: Չկրցայ որ եւ իցէ յիշատակութիւն գտնել, թէ նա յաջողեցա՞ւ տեսակցութիւն ունենալ կարողոս Ե. ի հետ: Վիեննայի պետական գրեւոր որ եւ իցէ յիշատակարան չէ պահպանած այս մասին, որչափ քննութիւնքս համոզեցին զիս: Բարեկամ մը տարիներ յառաջ յայտնած էր ինձ թէ ինքը յիշմիածին ի վեր հանած է տրցակ մը հին վաւերագիրներու, որոնք Սալմաստեցւոյ եւ արեւմտեան քրիստոնեայ պետութեանց մէջ փոխանակուած թղթակցութիւնք կը բովանդակէին: Այն ժամանակ ինչպէս բարեկամս նոյնպէս ինձ անծանօթ էին Սալմաստեցւոյ քաղաքական ձգտումները: Որչափ հետաքրքրական են ուրեմն այն վաւերագիրները այժմ:

1551ին ի լեմբերդ կը պատահինք կաթողիկոսին, ուր եկած էր անշուշտ նաեւ լեհաց թագաւորին հետ բանակցութեան մէջ մտնելու համար: Կոյնպիսի մտք ապահովապէս պիտի անցնէր անկէ երկար ճանապարհով Մոսկուա, Ռուսաց ցարն ալ ի զինակցութիւն յորդորելու: Բայց իւր մեծ ծրագրին կէս ճանապարհին վրայ ի լեմբերդ կը հասնի իրեն կենաց կատարածը: Կը վախճանի նոյն 1551 տարւոյն վերջերը եւ կը թաղուի մայր եկեղեցւոյն մէջ, ուր պահուած է ցայսօր Տապանաբարն գեղեցիկ քանդակով մը՝ որ կը ներկայացնէ զկաթողիկոսն լատինական եկեղեցական տարազի մէջ:

Ի՞նչ եղաւ այնուհետեւ տարիներէ ի վեր մշակուած բանակցութեանց արդիւնքը: Կաթողիկոսին մեծ ծրագիրներն իջան անօր հետ գերեզման: Որովհետեւ այն ծրագիրներն իւր անձին շուրջ չէին կենդանացած, կրնանք ենթադրել թէ իւր ընկերակից եւ խորհրդակից արքեպիսկոպոսն — որուն անունն յայտնի չէ, կաթողիկոսին մնացորդներովն եւ վաւերագիրներովն վերադարձաւ Էջմիածին եւ տուաւ կա-

թողիկոսական փոխանորդին՝ կաթողիկոսին մահուան բօթին հետ ընդարձակ զեկուցում մը իրենց պատգամագնացութեան արդեանց մասին: Յամենայն դէպս ամբողջ ծրագիրն տուտեց մեծապէս Սալմաստեցւոյ մահուամբն, որ շարժման գլխաւոր պատճառն էր, ոգին եւ կեանքը:

Սալմաստեցւոյ բացակայութեան ժամանակ իւր փոխանորդն կը նշանակուի Միքայէլ Սերաստացի, որ եւ ապա յաջորդած կ'ըսուի: Բայց այս՝ պատմութեան համաձայն չէ, որ այս շրջանին (1552—1583) Էջմիածնի աթոռին վրայ ցոյց կու տայ. Բարսեղ (1552—1562), Ստեփանոս Առնշեցի (1562—1564), Արիստակէս (1564), Բարսեղ դարձեալ (1564—1568), Միքայէլ Սերաստացի (1562—1574), Թադէոս (1574—1576), Առաքել (1576—1583):

Ստոյգ կ'երեւայ սակայն, թէ Միքայէլ Սերաստացի՝ ըլլայ իբրեւ փոխանորդ, ըլլայ իբրեւ աթոռակից եւ խորհրդական մեծ ազդեցութիւն ունէր Էջմիածին վարչական գործերու մէջ՝ Սալմաստեցւոյ գահակայութեան օրերէն սկսեալ եւ իրեն լաւ ծանօթ էին կաթողիկոսին ճանապարհորդութեան նպատակները:

Երբ բարձրացաւ սա կաթողիկոսական աթոռը՝ հետապնդեց կրկին այս խնդիրը, առանց տարակուսի դարձեալ գիտութեամբ Մեղիքներու: Իւր ծրագիրն աւելի ընդարձակուած կը տեսնենք. միայն Պարսկահայոց սահմաններու մէջ չէր ամփոփուեր այն, այլ նաեւ Տաճկահայքն ներս առած էր:

Կամ մրցակից կաթողիկոսներու երեսնէն գահին վրայ անապահով եւ կամ աւելի հաւանօրէն իւր ծրագիրներուն համար պարսկական միջնորդան անյարմար նկատելով՝ 1562ին կ'անցնի Տաճկական Հայաստան. այս թուին կը հանդիպինք իրեն գոնէ ի Սերաստիա:

Այս տեղ՝ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ 1562 Ապրիլին մեծ ժողով մը կը գումարուի կաթողիկոսին նախագահութեամբ, ուր ներկայ էին անձամբ կամ ներկայացուցչութեամբ՝ բազմաթիւ եպիսկոպոսներ, երէցներ, փարթեմներ եւ հանձարեղ իմաստուններ, անոնց թուին մէջ կը յիշուի ի մէջ այլոց Երուսաղէմի պատրիարքն ալ:

Ժողովականք մանր կը խորհին հնաբք մը գտնել ազգն եւ երկիրը օտար տէրերու բռնութենէն ազատելու: Մեղի անծանօթ կը մնան այն տեղ յօրինուած ուրուագիծերը: Բայց ի վերջոյ դարձեալ կը միարանին յայնմ թէ ամէնէն յա-

ուջ պետք է ստանալ Եւրոպայի քրիստոնեայ պետութեանց ձեռնտուութիւնը: Կաթողիկոսն կը յուսար թէ հայկական շարժման դիրքու պիտի շահի Եւրոպան, եթէ նախ ապահովէր Հռոմայ Ս. Քահանայապետին բարձր միջամտութիւնը, որուն կը հաւատար թէ հնազանդ պիտի ըլլան բոլոր քրիստոնեայ պետութիւնները: Կ'առաջարկէ առ այս նախ նորոգել Հռոմայ աթոռոյն հետ Կոստանդիանոսի եւ Տրդատայ օրով կնքուած դաշինքը, երկրորդ հարցնել տեղեկանալ « զմիտս Հռոմայեցեաց թէ որպէս կան ընդ Հայս »: Երրորդ յօժա՞ր են միջնորդել եւրոպական պետութեանց քով « ի փրկութիւն վտարանդեալ Հայոց » եւ հուսկ ապա « միջնորդ լինել եւ ճանապարհ հորդել հայրապետացն մեր ի Հռոմ »:

Կ'որոշուի այս նպատակի համար պատգամաւոր ընտրել Եւրոպայի Արքար զպիրը, որ տոհմով եւ բարուր ազնուական անձ վկայուած էր եւ ասորինքէ ի վեր մտադիր էր արդէն Հռոմ ուխտի երթալու: Գործոյն յաջողութեան համար անհրաժեշտ տեսնուեցաւ նախ պատգամաւորին անձն ծագմամբ բարձր ընծայել, ասով զանկա յասարքունեաց եւ մեծամեծաց Եւրոպայի ազդեցիկ գործելու: Կ'երեւայ թէ տոհմական աւանդութեամբ արդէն Արքար թագաւորական սերնդէ կը ճանչուէր: Բայց տոհմածառն կազմելու համար ժողովականներուն ձեռքն ամուր կռուան կը նկատուի ամէնէն աւելի անոր Արքար անունն՝ զինքը Արքար թագաւորի ցեղէն սերեցնելու, զոր մի առ մի որդի յորդոյ կը թուեն եւ կը հասցնեն մինչեւ Տրդատ եւ անկէ կրկին սկիզբ ընելով կ'իջեցնեն մինչեւ Ամիրբեգ, Արքար դպրի հայրը: Այս տոհմաբանական պատկերը կը վաւերացնեն բոլոր ներկայ եպիսկոպոսներն եւ իշխանները:

Որովհետեւ կարելի չէր իրենց՝ ժողովոյն որոշումներն գրով բացայայտ ներկայացնել Քահանայապետին, վասն զի սահմանին վրայ կրնար քննութեան ենթարկուիլ պատգամաւորն եւ այսպէս ամբողջ ազգն վտանգուիլ, ուստի խոհեմական կը համարուի գրով միայն իրենց մեծարանքն եւ հնազանդութիւնն յայտնել Քահանայապետին, յանձնարարել զԱրքար իրրեւ իրենց ճշմարտապատում պատգամաւորն եւ հաստատել իբրեւ վաւերական անոր բերանացի հաղորդելը մանրամասնութիւնները: Իսկ քաղաքական իրաց նկատմամբ կը գրեն գաղտնի նշանագիրներով թղթեր, զորոնք միայն Արքար կրնար կարդալ: Ի մէջ այլոց կը խաւերեն գրով

« զցանկ ամենայն տեղեաց եւ մենաստանաց եւ ամենայն ժողովորեան Հայոց ազգիս մերոյ, ուսկից Քահանայապետն գաղափար պիտի կաղմէր հայ բնակչութեան մասին »:

Այս թղթերով ծանրաբեռնուած իւր որդւոյն՝ մանկահասակ Սուլտանշահի եւ Աղեքսանդր քահանայի հետ կը մեկնի Արքար Սեբաստիայէն՝ Կիպրոսի վրայէն ընդ ծով դէպ ի Ղենետիկ-Հռոմ նաւելու (1562, Մայիս 20):

Երկար ժամանակ կը սահի եւ Կաթողիկոսն, որ Ելմիածին վերադարձած էր, Արքարէն որ եւ իցէ լուր չ'ընդունիր: Կը փութայ տարի մը ետքը՝ 1 Ապրիլ 1563, Ելմիածնէն, նոր թուղթ մը հասցնել Քահանայապետին, բացատրութիւն ինդրելով Արքարու մասին: Այս հիման վրայ զուր տեղ որոնել կու տայ Քահանայապետն Պիոս Գ. (1562—1563) Հռոմի հիւրանոցներու մէջ Հայոց պատգամաւորը: Արքար, որ կ'երեւայ թէ ճանապարհին ի Ղենետիկ երկար հանգիստ առած էր, հազիւ 1564ի սկիզբներն կը կոխէ Յաւիտենական քաղաքին դռները, ուր ներկայանալով քահանայապետական պալատը՝ ունկնդրութիւն կը խնդրէ Քահանայապետէն: Պիոս Գ. նախ եւ առաջ քննել կու տայ անձին նոյնութիւնը, որ եւ կը հաստատուի եւ յառաջիկայութեան բազմաթիւ կարգինալաց կը կոչէ իրեն ունկնդրութեան: Սիրով ողջունելով Հայոց Կաթողիկոսին պատգամաւորը՝ կը դրոյմէ անոր թուրքերուն հայրական համբոյր մը, եւ իւր հիացումն կը յայտնէ ըսելով. « ի Հայոց թագաւորն գտի զոմն մի »:

Այս սիրալիւր ընդունելութիւնն եւ ողջոյնը նշանակալից էին, որոնք պատգամաւորին անձէն աւելի անոր առաքելութեան նպատակն կ'ակնարկէին: Ի ներկայութեան Արքարու կը խորհին առաջիկայ կարգինալք Հայոց առաջարկութեան մասին: Ամենայն սիրով պատրաստ ընծայեց Քահանայապետն ինք զինքը՝ ձեռնտու ըլլալու ազատութեան գործին, եւ յայտնեց Արքարու թէ իւր բաղձանքն է, որ նա ինքն անձամբ տանի Կաթողիկոսին իւր ողջոյններն եւ հետն առած զԿաթողիկոսն կրկին դառնայ Հռոմ. վասն զի մեծ ձեռնարկութիւնն անդրադոյն բանակցութիւն կը պահանջէր: Այս մասին կը տեղեկացնէ մեզի Արքարու որդին՝ Սուլտանշահ. « եւ իրրեւ տեսեալ սուրբ Փափն Փիոս ի մեծ ցնծութիւն լեալ եւ արար համագումար հանդէս, եւ առջի խուռն ամբոխին համբուրեալ զերեսս հօր իմոյ ասելով թէ ի Հայոց թագաւորն գտի զոմն մի: Եւ հանուրց ցնծութեամբ եւ ուս

րախուժեամբ խորհուրդ արարեալ սուրբ Փափն առաքել զՏայրն իմ ի յետս ասելով զՏայրն իմ. ի նմանէ թագաւորազն եկիր առ իս. եւ այժմ փառաւորեալ իբր արքա առաքեմ զքեզ առ պատրիարքն զի բերցես զնա առ մեզ. զի իմ բերան առ բերան խօսելով իմացից զանցս Հայոցն. զի դու եղեր միջնորդն ընդ իս եւ (սորն թողնի) ընդ Հայքի:

Սիրով պատրաստ ընծայեց Աբգար իւր անձն առ այս: Ոչ շատ վերջը թողով ի Հռոմ քահանայապետական խնամոց տակ իւր որդին Սուլտանշահ, զոր քահանայապետն որդեգրած էր, մեկնեցաւ Աբգար քահանայապետական թղթերով եւ ընծաներով Հռոմէն դէպ ի վե նետիկ անկէ Արեւելք նաւելու: Իրեն ընկեր տրուած էր Ս. Թողովէն Տայրէնի եւ արեւելեան խնդրոց ծանօթ նորընծայ եպիսկոպոս մը՝ Մկրտիչ Եթովպացի, որ մասնաւոր յանձնարարութիւններ ալ ունէր արեւելեան միւս եկեղեցեաց համար:

Հասնելով վենետիկ՝ կը բաղձայ Աբգար դագար առնուլ հոն ժամանակ մը՝ ինչպէս կ'երեւայ կատարելու հայերէն նշանագիրներով տպագրական փորձ մը, այնու կաթողիկոսին հաճելի զարմացում մը պատճառելու: Այս ծրագիրն կը յայտնէ Մկրտիչ եպիսկոպոսին՝ խնդրելով որ ինքը քահանայապետական թղթերն եւ ընծաներն հետն առած ճանապարհն շարունակէ մինչեւ կիպրոս եւ հոն սպասէ իրեն, խոստանալով ընդ հուպ պատահիլ իրեն նոյն ժամադրաւալըր:

Այս դանդաղումը սակայն մահ գործեց ամբողջ ձեռնարկութեան: Աբգար չմեկնած դեռ վենետիկէն կ'ընդունի տխուր բօթն՝ թէ եպիսկոպոսն վախճանած է կիպրոս եւ քովն եղած թղթերն ու ընծաներն յետս ուղարկուած են Հռոմ: Ցաւ, յուսախարութիւն եւ սրտմտու թիւն միանգամայն կը պաշարեն զինքն այն պահուն: Այս պարագաներու մէջ անպատակ էր այլ եւս շարունակել ճանապարհը: Յայտնի չէ թէ որ եւ իցէ փորձ ըրաւ չքմեղելու իւր դանդաղութիւնն Հռոմայ արքունեաց առջեւ, ուր յամենայն դէպս լաւ աչքը չնկատուեցաւ իւր անկեղծութիւնը: Յայտնի չէ դարձեալ թէ բացատրեց կաթողիկոսին իրաց վիճակը թղթով:

Աբգար մնաց այնուհետեւ ժամանակ մը վենետիկ՝ անձնատուր — Հռոմայ հաւանութեամբ — տպարանական գործունէութեան, մանաւանդ երբ ականջն հասաւ թէ ի կ. Պոլիս Օսմանեան կառավարութիւնն լրտեսներու ձեռք

հասու եղած է իւր քաղաքական-ապստամբական ծրագիրներուն: Որպէս զի այս կասկածն փառատէ՝ ձեռք բերած տպարանի մամուլներն եւ հայկական գրերն հետն առած փոխադրուեցաւ քիչ յետոյ կ. Պոլիս, ուր ի լոյս հանեց այլ եւ այլ հրատարակութիւններ:

Այնուհետեւ կը կորսնցնենք Աբգարու հետքը. հաւանորէն հոն ի կ. Պոլիս վախճանեցաւ 1580ի մօտերը:

Հայոց յոյսը այս անգամ ալ այս կերպով ի դերեւ ելաւ, դարձեալ Հայրենեաց սահմաններէն շատ հեռու: Աբգար որ եկած էր Եւրոպա Հայոց ազատութեան շարժումն յառաջ բերելու՝ աշխատեցաւ շարժում տալ հայ մամուլին: Հռոմի բանակցութիւնք թերեւս իր մէջ մեծ յոյս չներշնչեցին ազգին մարմնաւոր ազատութեան յաջողութեան մասին. եւ նա իւր ոյժն եւ պարագաներն ուզեց աւելի մտաւոր ազատութեան ի նպաստ գործածել, այս կէտի մէջ չզրկուեցաւ իւր ակնկալութիւնը: Թեպէտ եւ իւր հրատարակութիւնք սակաւթիւ եղան, բայց ձեռնարկութիւնն ունեցաւ իւր յառաջացուցիչները, որ եւ իւր զարգացման կէտին՝ մեծապէս նպաստեց ազգին մտաւոր ազատութեան եւ մշակութեան, նոյն իսկ օտար տէրերու ճնշման տակ:

Միքայէլ կաթողիկոս յէջմիածին առանց իրականացած տեսնելու իւր սրտի բաղձանքը՝ կը վախճանի (1574): Աթոռին վրայ յաջորդեց Թադէոս կաթողիկոս (1574—1576): Ատոր կը պատահինք 1577ին Լեմբերգ եւ վենետիկ թէ ի՞նչ էր իր ճանապարհորդութեան վախճանն, յայտնի չէ: Ստ. Ռոշքա «փախստական ի պարտուց» կ'ըսէ:

Ինչ որ հայրը չկրցաւ իրականացնել, որդին ջանաց ի դրուի հանել: Աբգարու որդին Սուլտանշահ, այժմ Մարկանդոնիոյ, Հռոմ մնաց եւ քահանայապետական խնամոց տակ ընտիր դատարարութիւն մը վայելեց. 1583ին կը տեսնենք զինքը կարգուած Հռոմի Հայոց հիւրանոցին վերակացու-իշխան: Սա իւր հօրմէն ժառանգած էր հայրէնասէր սիրտ մը եւ պարտք կը զգար այն գործն, զոր իւր հայրն բախտ չունեցաւ կատարել, անձամբ վճարել: Իւր հայրենասէր զգածմանց առհաստաչեայն տուած էր Հռոմի հայ գաղթականութեան պայծառութեան համար թափած ջանքերու մէջ:

Կը կարծէր թէ գործը իւր յաջող ընթացքն պիտի առնու եթէ հետապնդողն վայելէ բարձր ճոխութիւն մը, իւր ակնուական ծնունդն

իրմէ յառաջ համբաւ սփռէ հրապարակին վրայ, ուր յերեւան պիտի գայ. այս կարեւոր էր իրօք ազգեցիկ գործունէութեան համար՝ գոնէ ըստ տրամադրութեան ժամանակին եւ պարագայից: Իւր այնուական՝ արքայազուն ծագումն թէեւ քահանայապետական պաշտան մէջ ծանօթ էր առթիւ այցելութեան իւր հօրը, բայց Սուլտանշահ կարեւոր կը համարէր նոր վաւերագրով մ'ալ հաստատուած տեսնել զայն: Այս նպատակաւ կը դիմէ 1583ին թղթով մը Թադէոս կաթողիկոսին, թէ եւ անիկա այս թուին իւր իշխանութեան մէջ չէր. վասն զի կարճատեւ եղած էր կաթողիկոսութիւնը. հաւանօրէն առթիւ աւոր այցելութեան ի վենետիկ՝ անուան համբաւն հասած էր իրեն: Թղթովս կը խնդրէ Սուլտանշահ կաթողիկոսէն, որ բազմաձեռն ստորագրութեամբ վկայական մը հանէ իւր թագաւորազն սոհմէ ըլլալու մասին, ինչպէս զայս ժամանակին վկայած էր Միքայէլ կաթողիկոս Աբգարին տուած թղթին մէջ, զոր Սանթա Սեվերինա կարգինալն ի վեր հանած էր Հռոմայ դիւանին մէջ եւ ցուցուցած Սուլտանշահին: Կամակին խօսքերն են. «ձեռամբ քով գրեցես նոմայ վկայութիւն առաջի գրոյն որպէս աստ ընթեռնուս, եւ կնքեցես զնա կնքեաւ քո. եւ թէ հնար է մինչեւ քսան եպիսկոպոսունք կնքելով եւ ձեռագիրս առնել ի նոմայս զոր հայրդ սուրբ ինձ շնորհէ... Եւ դարձեալ թէ ոչ վասն իմ փափաքիմ այլ վասն Հայոց երկից պատճառաւ. ետախ զի ամենայն կարօտեալս որ դան առ իս բնակեցուցից եւ տացից ժառանգութիւն. երկրորդ զի շինեցից եկեղեցիս Հայոց եւ բարձրացուցից... երրորդ զի յորժամ այս ամենայն լինի հոչակի եւ տարածի արարմունք Հայոցն յունկս ամենայնի, կարացից համարձակեցայց հանապազօր յելս եւ ի մուտս առ սուրբ Հայրն Փափն եւ առ հօր կարտինարքն եւ զգուշացուցանել ունել զառաջին երդումն եւ դաշինքն եւ յօժարեցուցանել զնոսա օր ըստ օրէ գալ նոցա ի փրկութիւն սրբոյն Սիոնի որպէս հարբն իմով ոչ եղեւ, մաղթեմ եւ հայցեմ յԱստուծոյ զի ձեռամբ իմով եղեցի:»

Սուլտանշահի թղթին պատասխանած է Թադէոս էջմիածնէն: Այս թուղթը լատիներէն թարգմանութեամբ միայն հասած է մեզի, ուր սակայն գրութեան թուականն չէ պահուած: Հոս կը գովէ կաթողիկոսն Սուլտանշահի եռանդն, մասնաւորապէս խօսքն ազատութեան շարժման վրայ դարձնելով կը հրաւիրէ Հռոմի կարգինալաց ուշագրութիւնն թուրքերէն ճնշուած ազգին

վրայ եւ փրկութեան միակ յոյն Արեւմուտքէն կ'ակնկալէ: Ակայականի մասին խօսք չկայ. կ'երեւայ թէ անջատ գրութիւն մ'եղած է այն, որուն լատիներէն թարգմանութիւնն կարեւոր չէ տեսնուած: Սուլտանշահ իւր թղթին վերջերն հրաւիրած էր զկաթողիկոսն Հռոմ. որուն պատասխան կը տրուի շնորհակալութեամբ, պատեհ առթի ձգելով ճանապարհորդութիւնը: Թէ Սուլտանշահ այնուհետեւ ինչ քայլեր առաւ ի նպատ «Սուրբ Սիոնի փրկութեան», չգիտենք: Ինքը մնաց դեռ Հռոմ. իր անուան վերջին անգամ կը պատահիմ 1585 Ապրիլին, երբ Ազարիա կաթողիկոս կը կարգէ զինքը ի Հռոմ իւր փոխանորդ: Այս թուին նա Հայոց հիւրանոցին վերակացուն էր: Որովհետեւ այս թուականէն վերջը Հայոց հիւրանոցին վերակացու կը նշանակուի Բարթողիմէոս Աբգար, հնարաւոր է թերեւս մտածել, որ Սուլտանշահ քահանայանալով փոխած ըլլայ անունն: Բարթողիմէոս կը յիշուի դեռ ԺԷ դարու առաջին տասնեակին:

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ: Աւելորդ համարեցանք գրութեանս մէջ մի առ մի նշանակել այն աղբիւրները, որոնց վրայ հիմնուած գրեցիք. վասն զի ուրիշ աշխատութիւն մը, որ նուիրուած է Ստեփանոս կաթողիկոս Սալմաստեցոյ եւ Աբգար դպրի եւ իւր որդւոյն՝ Սուլտանշահի գործունէութեան, լոյս պիտի բերէ ամեն կարեւոր վաւերագիրներն եւ աղբիւրները:

Հ. Ն. ԱԿՈՍՅԱՆ



Մ Ա Տ Ե Ն Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն

PROF. DR. J. MARQUART: Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, Berlin 1919.

Պրոֆ. Մարկուարտ այն շատ սակաւածիւ գերմանացի բանասէրներէն է, որոնք պատերազմի ամենածանր օրերուն մէջ իսկ հաւատարիմ մնացին իրենց՝ հայ ազգին հանդէպ ունեցած բարձր համարման եւ համակրութեան՝ հակառակ ամեն արգելքներու եւ դժուարութեան: Մերթ Միաբանութեանս անդամներուն եւ կամ գերմանացի ազգեցիկ անձինքներու ուղղած նամակներով, մերթ հրապարակական բանակցութիւններով չզագրեցաւ նա երբեք բողոքել Հայութեան հակառակ գործուած անլուր աւարքներուն դէմ, բողոքել թէ տաճկական կար